

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

Վ. Լ. ԽՈՒՆՊԷՍԷՐԵԱՆ, Օրագրութիւն
Ուղիորդական յԵրազայ Աստուծոյ Բ. Կար-
գիկոսին Կիլիկիոյ, Տպր. «Արմա» Բ. Յ. Թօփալ-
եան-Հայկ 1928. 8⁰ ԼԵ 219. Գին՝ Սիւրիոյ եւ Լիբա-
նանի համար 75 Սուր. Գն., Արսասանանի համար 20
ժրանգ:

Կիլիկիան Կիլիկիոյն է յետոյ, որուն ծանօթացան Սիւրի ընթերցողները (1928, էջ 181-82), Կիլիկիոյ ձեռնարկարդ հայրապետին Երազայի ուղևորութեան օրագրական պատմութիւնն է որ կը հրատարակուի այս սիրուն հատորին մէջ, պատրաստուած հանգուցեալ Վ. Լ. Խուպէսէրեանի կողմէն:

Աշխարհաւեր պատերազմէն ետքը, երբ հայկական դատը պատերազմիկ դաշնակից պետութիւններու հառաւելարդարութեան սեղանին վըրայ էր, Հայ Ժողովուրդին եկեղեցական ու աշխարհական ներկայացուցիչները փարիզ եւ Լոնտոն թափուած էին:

Կիլիկիոյ գրաւումը, յանուն դաշնակից պետութեանց, նախ Անգլիոյ եւ յետոյ Ֆրանսայի կողմէն, պահ մը քաղաքական կեանքի նոր արշալոյսով մը խանդավառեց հայութիւնը, որ սակայն ցաւալի պատրանքի մը լքումներուն մէջ ընդ նշմարեց զառն իրականութիւնը եւ սկսաւ ասդին անդին դարձնել իր աչքերը, օգնութեան մը յուսով, որուն իրաւունքը կ'զգար իր մէջ, իրբեւ տրտուրը իրեն պարտադրուած զոհողութիւններուն եւ իրեն եղած պաշտօնական խոստումներուն մեծ պատերազմի ընթացքին:

Ահա այդ միջոցին է որ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսը, հակառակ իր յառաջացեալ տարիքին, յուսախարհ Կիլիկիոյ մէջ քաղաքական խաղերու Հայոց համար ստացած աննպաստ դարձումներէն, կը դիմէ ուղղակի Ֆրանսայի մայրաքաղաքը, խօսք հասկըցնելու կեղծոյնի կառավարութեան, ճնարաւորութեան պայմաններուն մէջ անչուշտ, որպէս զի հայուն անձխտելի իրաւունքները չանտեսուին եւ օտնակոխ չըլլան:

Սահակ Կիլիկ. այս ապերախտ աշխատութեան կը նուիրուի [1920] Մարտ 13էն մինչեւ նոյեմբեր 1, եւ Օրագրութեան բուն մասը կը պատկերացնէ Ն. Ս. Օժտութեան կատարած այդ զինուորները Ֆրանսայի պաշտօնական եւ ոչ-պաշտօնական, բայց հայասէր անձնաւորութիւններուն, եւ անոնց հետ ունեցած տեսակցութիւնները, եւ այլն, եւ այս բոլոր սրտմաշուք երթեկներու եւ տեսակցութիւններու մէջ Կիլիկիոյ Հայրապետին ցոյց տուած արթնամտութիւնը, սրամիտ ակնարկութիւնները, պատրաստարան եւ յստակ բացատրութիւնները ուշագրաւ են մասնաւորապէս: Էջեր կան այս Օրագրութեան մէջ, զորս կարելի չէ կարգաւ ստանց յուզուելու. որովհետեւ պաղճատ դիւանագիտութիւնը եւ զոհուած ար-

դարութիւնը զէժդիմաց կուգան ալեւոր Հայրապետին գործունէութեան զիճին վրայ, նոր յուսախարութիւններու կակիճները արթնցնելով անոր ներսը:

Ս. Հայրապետին ուղևորութեան նուիրուած այս Օրագրութիւնը կը բուն հասարկու 1-128 էջերը, իսկ մնացած մասը մինչեւ էջ 219, Յատկուած մըն է, որ կը բովանդակէ շարք մը պաշտօնագիրներու պատճենները, հայերէն եւ ֆրանսերէն, որոնք իրբեւ հարագատ վաւերագրութիւններ ստոյգ արժէք մը կը ներկայացնեն Կիլիկիոյ պատմութեան վերաբերուածով:

Այս հատորը աւելի խնամատ տպագրութիւն մը ունի քան Կիլիկիան Կակիճներու տպագրութիւնը, բայց հոս ալ կարեւոր մէկ թերութիւն մը կայ: Օրագրութիւնը կը բացուի ՄԱԲՏ 13 ուր բայց ո՞ր տարուան Մարտը, այդ պէտք էր նշանակուէր ամիսէն յառաջ, մտոցուած է սակայն:

Ուշիմ ընթերցողը ի զուր պիտի հետաքրքրուի եւ պիտի հարցնէ թէ Կիլիկիոյ Կաթողիկոսը ո՞ր տարին ըրած է այս ուղևորութիւնը, եւ պատմական պիտի չգտնէ: Բարեխախտարար մենք կը յիշենք թէ 1920ին կատարուեցաւ այդ նշանակելի ճամբորդութիւնը...:

Հակառակ մեր մտախաբին, շատ հասկընալի պատճառներով, շենք ուղեր ինչ ինչ հասուածներ կամ էջեր յառաջ բերել հոս Օրագրութեան, հաշակ մը տուած ըլլաւու համար մեր ընթերցողներուն, որոնք սակայն կրնան իրենց հետաքրքրութիւնը գահացնել, օրինակ մը գնելով այս հատորէն:

ԽԱՂԱՎԱԿԵԱՆՔ ԿԱՄ ՊՈՕՇԵԱՆՔ:

ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայոց հնագիտական պատմութեան համար վերջերս շատ թանկագին հատոր մը լոյս տեսաւ Վաղարշապատու պետական տպարանէն, ԽԱՂԱՎԱԿԵԱՆՔ ԿԱՄ ՊՈՕՇԵԱՆՔ Է ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ, 304 էջերով, մեծագիր եւ զյոց սիւնակով: Նոր նախիջեանի Առաջնորդ եւ էջմիածնի Գերագոյն Հոգևոր Խորհուրդի նամակ Արքեպիս Արքեպիս. Յովսէփեան, իր այս երկատիրութեամբ նոր եւ հետաքրքրական հատոր մը եւս աւելցուց տասնէն աւելի քանսիրական իր կարեւոր երկատիրութեանց վրայ, մեծապէս զիւրացնելով Միջին Դարու հայ պատմութեան եւ հայ գեղարուեստի ուսումնասիրութիւնը: Հայ քաղաքագրութեան համար աւարտող տարուան մէջ, ամէնէն արժէքաւոր գիրքը կարելի է նկատել Արքեպիսի հեղինակին այս հատորը, որ զարդարուած է 120 գիմկատկայ նկարով, եւ որ երաստագիտական եւ երայրական որպէս ընծայ, նուիրուած է հանգուցեալ Տ. Տ. Նահապետ եւ Կարապետ Կաթողիկոսներուն եւ Անտոն վարդապետ Վարդապետեանցի յիշատակին: Գրքին սկիզբը, որպէս յառաջարկ, հեղինակը կը յայտնէ՝ որ մտաւորապէս հինգ դարու շրջան մը իր մէջ բովանդակող Արեւիկան Հայաստանի պատմութեան այդ մասը պէտք էր եղածին

չափ ենթարկուած էր ցարդ զիտական ուսումնասիրութեան, այն հասկնայի պատճառով՝ որ ազդերն երբ ցրուած էին եւ քանտիտութեան համար ո՛չ քաւարը չափով մասշնի, ու ինքը, անընդհատ տասը տարի, յաջողած է անրաւ նիւթ հաւարել, ճշդութեամբ արձանագրել ու լուսանկարել բոլոր այն յիշատակարանները՝ որոնք պատմութեան այն շրջանին արձանագրութեանց, շէնրիբու, քանդակներու, սոկեր-չութեան, ասեղնագործութեան եւ ժողովրդական արուեստի արտադրութեանց վրայ պիտի կրնային այնքան յստակ գաղտփար մը տալ, կենդանի եւ գեղեցիկ խճապատներ մը կազմելով հայ մտքի այդ հարազատ արտադրութիւններէն, ինչպէս կ'ըսէ ճեղի-նակը, ժամանակակից հայ քանասիրութիւնը ուրախ պիտի բլլայ անշուշտ, հեղինակէն անդիկանայով որ «Խաղարակեանք կամ Պոօշեանք» երկասիրութիւնը մէկն է միայն այն շարք մը երկասիրութիւններէն, բոլորն ալ իրմէ պատարասուած, որոնց ամբողջութիւնը պիտի կազմէ ցարդ հրատարակուած ամէնէն վաւերական ու արժէքաւոր պատմութիւնը, Մինչին դարու յատուկ Յաջորդարար հրատարակուելով ուրիշ վից հատորներ, պիտի լեցնեն պատմութիւնը 11-15րդ դարերուն, նոր լուսարանութիւններով, ժամօթութիւններով եւ վաւերական աղբիւրներու մը վրայ հիմնուած կարեւոր ճշդութիւնով: Ինչպէս որ իր յաւաքարանին մէջ կ'ակնարկէ, Սրբազան քանասիրն ու պատմագիրը չունի նիւթական միջոցներ իր միւս երկասիրութեանց հրատարակութեան համար, եւ բայց սրտով ու յանուն հայ քանասիրական պատմութեան կ'առաջարկէ որ զիտութեան եւ արուեստի հովանաւոր հաստատութիւններ եւ անձնուարթութիւններ, քարեհասակն սասնանել տպագրութեան ծախքը: Թոյլ կուտան անշուշտ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնն ու հայ գրատէր բարեբարներ, որ այս պարագան համարակիմ յանձնելու իրենց քարեհասակն նկատողութեանց, մասնաւորապէս խեղճելով որ հնոգայտի նոյնպէս ներկայ կարեւոր երկասիրութեան, զէթ առ այժմ, ֆրանսերէն քարգանտութեան եւ տպագրութեան հոգը:

Ամբողջ հատորը բաժնուած է 12 ընդարձակ գլուխներու, զարդարուած հոյակապ եւ ընդհանրապէս ցարդ անտիպ մնացած նկարներով, զորս ճեղի-նակը ինքն է ապահովեր, օգնութեամբ լուսանկարիչ հանգուցեալ Հայկ Տատեանի:

Առաջին գլուխի մէջ Հայաստանի վիճակն է պարզուած Խաղարականց ծագման ժամանակ, որ Բագրատունեանց անկումէն յետոյ, հայ իշխանական տաններու աննշան մնացորդներ միայն կ'երեւին Հայաստանի մէջ: Կր խօսի նաեւ Սեփուզներու քայքայման մասին, անոնց բաժանման եւ վրաստանի կոտորած փորձերու, զանոնք ետ մղելու համար: Վաւերական արձանագրութեանց վրայ հիմնուած, հոս կը պատմուի թէ ինչպէս Անին իր շրջակայներով անցաւ վրաց գերիշխանութեան տակ, անդրազառնալով Սրբէլեաներու ապստամբութեան, Զարաբէ եւ Խիւանէ եղբայրներու եւ Հայաստանի աւատական կազմակերպութեան:

Հատորի Բ-րդ գլուխով վանքերու եւ եկեղեցիներու եւ երկաթագիր մագդալաթեայ աւետարաններու արձանագրութիւններով եւ յիշատակարաններով

կը ճշդուի Պոօշեանց ծագումն ու քնագաւառը Արեւելեան Հայաստանի մէջ: այս յիշատակարաններուն մեծապէս կ'օժանդակեն բազմաթիւ գեղարանդակ խաչքարեր, իրենց շուրջի արձանագրութիւններով: յաջորդ Գ-րդ գլուխով կը պարզէ Խաղարականց նոր իշխանութիւնը: Իր սեղագրական մաս, հասարի այս բաժինն խիստ ընդարձակ է եւ անպահմանօթութիւններ կուտայ Վայոց Ձորի եւ ընդհանրապէս Արեւելեան Հայաստանի մէջ սփռուած վանքերու եւ խաչքարերու յիշատակարաններու մասին, ծանրանալով մասնաւորաբար Գլածորի, Սպիտակաւոր Աստուածամանի եւ Թանհատի պատմական մեծ փոփոխութիւններ վրայ: Հեղինակը, ի հարկ է ընդհանուր պատկերագրէն առաջ, մի առ մի այցելել է յիշեալ վայրերը եւ ընդարձակ ժամանակ տալով, քաղեր ու արտագրեր է տեսած բոլոր յիշատակարանները, որոնք թէեւ իրմէ առաջ արտագրուած, բայց ընդհանրապէս սխալ կարդացուած են եւ երեւակայութեամբ լեցուած՝ պակաս, լինիւմ կամ կորած մասերը: Հոս, շատ անգին է ծանայութիւնը Կարեգին Արքեպիսկոպոսի, որ Բաշքանդի, Գէնաբի, Շանսպունեաց եւ այլ կից վայրերու պատմական ճշդութիւններ է կատարած եւ իւրաքանչիւր գիւղի, վանքի եւ եկեղեցւոյ բոլոր ձեւութիւնները ժամանակակից հայ քանասիրութեան է յանձնած, անխոնջ ու յարասան պրպատումներով:

Վաւերական արձանագրութեանց վրայ աւելցնելով նաեւ մատենագրական աղբիւրները, ճեղի-նակը Գ-րդ գլուխի մէջ կը խօսի Վասակ Խաղարակեանի կատարած նուաճումներու վրայ, զինուորական շարժումներու հետ եկեղեցական եւ վանական եւ այլ հանրօգուտ շինութիւնները յիշելով, բոլորն ալ գործ Պոօշեանց իշխանական տոմարի ազգասիրութեան, Վասակ բաշ, որ շինարար ու բարեպաշտ իշխան մըն էր, ԺԳ- դարու առաջին քառորդին եղաւ Հայոց նշանաւոր ղէմբերէն մին, որուն թողած կարեւորագոյն յիշատակարանն է, իր արդիւնք իր շինարարական եւ մանաւանդ գեղարուեստական փափուկ ճաշակին, Կիչառուաց վանքի կաթուղիկէ անուշով եկեղեցին, որ մինչեւ այսօր կ'անգուն կը մնայ եւ իր գոգարիկ տներով ճիւղուած կ'ազդէ դիտողին:

Հատորին ամէնէն բազմաշխատ ու ծոխ մասն է կարծես Ե-րդ գլուխը, ուր Պոօշ մեծ իշխանը (1223-1284), կը գրաւէ ԺԳ- դարու ամենափառաւոր տեղը, իր մասնակցութիւնը բերելով նաեւ եկեղեցական գործերու մէջ: Հոս, յաջորդարար նկարագրուած են Թաթարներու արշաւանքը, որինն առումը, Պոօշի մասնակցութիւնը Պաղատաի եւ Մուֆարդիի գրաւումներուն եւ այլուհետեւ Պոօշի կարեւոր շինութիւնները միտումի յիշատակուած: Յաջորդ գլուխ մէջ կ'երեւան Պոօշ իշխանի հարազատներուն՝ Պապարի (+1298) եւ Էմիր Հասան Ա.ի (+1292) շինարարութիւնները, մասնաւորաբար վիճափոր եկեղեցիներու եւ նկարագրող աւետարաններու յիշատակութիւնները:

ԺԳ- դարու հայ արուեստի պատմութիւնը, Պոօշեաններու օրով, մանրամասնօրէն եւ զիտական հիմունքներով, խոսացած կը տեսնենք հատորին Է-րդ գլուխն մէջ, ուր Յովսէփեանց կը վերբուժէ նոյն դարու հայկական գինանշաններու մասերը եւ նմա-

նութիւններ կը գտնէ հին աւանդութեանց հետ։
 Սրբազան բանասէրը, յաջորդական հինգ զուխ-
 ներու մէջ, կենսագրելով Պաօշի յաջորդ եային (1299-
 1317), Էմիր-Հասան Բ. եւ իր եղբայրները, կը վեր-
 լուծէ ժե. դարու Արեւելեան Հայաստանի բողոքա-
 կան ու մտաւոր պայմանները եւ Պաօշեանց վերջին
 շառաւիղները ծանօթացնելով, իր պատմութիւնը կը
 հասցընէ մինչեւ Խորայէլ Օրի Պաօշեանցը, պատմե-
 լով այս վերջնայն ազգանուէր գործունէութիւնը։ Հա-
 տորին վերջուտութեանը կայ Խաղրակեաններու առհ
 մագրութիւնը, Տիւղագրական առանձին ցուցակով։
 Գարեգին Արքեպիսկոպոս իր այս բանասիրական
 հատորով մեծ ծառայութիւն կը մատուցանէ մեր ազ-
 գային պատմութեան, անոր կարեւորագոյն շրջան-

ներէն մէկը դնելով նոր բնութեան լոյսին տակ,
 յուսով է որ իր յաջորդական հատորները շուտով
 լոյս տեսնեն։ Անոր ոչ միայն կարեւոր պիտի դառ-
 նան պատմութեան ներքին արժէքի տեսակետով,
 այլ եւ ի յայտ պիտի բերեն, պայծառօրէն, Միջին
 Դարու հայ գեղարուեստը, իր բոլոր տեսակներով,
 սկսած հայ ճարտարագիտութենէն մինչեւ ժողովրդ-
 զային արուեստը։
 Հատորը խմբագրուած է Հայաստանի կառավար-
 ւութեան որդեգրած նոր ուղղագրութեամբ եւ այդպէս
 տպագրուած պետական արտօնութեամբ։ Թուղթը
 ազնիւ է, տպագրութիւնը խնամուած, կողքը պարզ
 եւ գեղատախ, սպիտակ փայլուն թուղթի վրայ։
 Հալեպ ԱՐՏԱԽԱԶԴ ՎՐԴ.

ՆՇԻԱՐՔ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. ԵՊԻՓՆԵՄԻ Ա. ՍՈՐԻՒՈՅ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Շարունակութիւն)

Եթէ վարդապետքն առաջինք ուսու-
 ցիչ քարուեստին իբրև տանջեցանն,
 ոչ կարացին ինքեանք իւրեանց աւգնել
 ինչ, աշակիրաք նոցա տգէտք եւ վար-
 ձաւորք աւուրն⁽¹⁾ հացի, զիւրդ կար-
 ձեացեա ս'վ անմիտ թէ լիցին ապաստան
 ի բարկութեան։ Այսպիսի դառն մեղաւք
 կորնչին քաղաքք հղաւքք։ Սիտիւ մայր
 մարգարէից, ընդէ՞ր աւերեցաւ յաւիտե-
 նից։ Չմարդարէս սուտս սիրեաց, եւ կո-
 տորեա՞ց զճմարիտ մարգարէս։ Ամենեւին
 ի մեղս ճըփէր, ամենեւին ի չարի՛ս յածէր։
 Ի հրապարակս սուտ մարգարէք, եւ ի սն-
 եակս ներքինս քաւղեա՞յք։ Ի պատշկամ-
 քս⁽²⁾ զիւթս եւ մոլիք, եւ ի մառանս կա-
 խարդք եւ վհո՛ւկք։ Արարին ի նմա արատս
 եւ սպիտ, ապականութիւն վէ՛րս եւ կեղս։
 Յտտից մինչեւ ցլուլիս վառեալ էր չարա-
 չա՛ր կեղաւք։ Չի ետես տէր իւր զցաւս
 նորա, եկն բժշկե՛լ զկեղեքածս նորա։ Ե-
 զեն պատգամք իւր գեղ, բժշկեա՞ց զցաւ-
 սըն առանց կարեաց։ Երոց զգանձս իւր
 կարաւտութեան նորա, եւ զգիրս իւր ար-
 նանգութեա՞ն նորա։ Եկն կոյր եւ լուսա-
 ւորեցա՞ն աչք իւր։ Եկն բորոտ եւ սրբե-

ցա՛ւ զոյն իւր։ Եկին մեղաւորք եւ արգա-
 րացա՛ն։ Մերձեցան պիղձք եւ սրբեցա՛ն։
 Չզարտս զոր խորզ եւ մոխիր ոչ կարացին
 հատուցանել, եղև լալ եւ հաղորդեցան ա-
 ղեսիցին⁽¹⁾ եւ⁽²⁾ առին զփրկութիւն։ Սիր-
 եաց Սիտիւ զամենայն ինչ, բայց ի հաւա-
 տոյ եւ ի ճմարտութենէ։ Քաղցր եւ շայ-
 եկան էր առողջութիւնն հարուածոցն եւ
 վիրացն նոցա։ Դա՛ն էր ճմարտութիւնն
 քաղցր, վիրաւորեալ լսելեաց նորա։ Վասն
 այնր եւ ճմարիտն իբրև ետես իթէ խոր-
 չի ի հաւատոյ, խառնեաց զսէրն իւր քաղ-
 ցրութեամբ, թաղեաց ուսո՛ւմն յառողջու-
 թեանն, կարկառոյր ընդ առողջութեանն,
 եւ զուսո՛ւմն ճմարիտ։ Չի իբրև առնուին
 զառողջութիւն մարմնոյ, ապեն ընդ նմա
 զուսու՛մն հոգեւոր։ Ետես ի նմա երկուս
 իրս որ հակառա՛հ էին միմեանց։ Ետես
 թէ խորչի ի ճմարտութենէ, եւ ծարաւի՛
 է առողջութեան։ Ուսու՛մեաց ճմարտու-
 թիւն ընդ առողջութեանն, զգաժան այն
 ընդ շայեկանին։ Չի իբրև կլցէ զշայեկա-
 նըն, կլցէ ընդ նմա զգաժանն։ Ծաշայեկաց

(1) և յաւելուած ուղղչին։
 (2) Թրեմակ գրէ՝ պաշտկամքս։

(1) Հաւանականութեամբ ընթեռնելի՝ աղբաւ-
 ցիմ։
 (2) Եւ յաւելեալ ի վերայ բառին ի ձեռն ուղղ-
 չին։